

## 72ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ ԱՊՐԻԼԵԱՆ ԵՂԵՌՆԻ

Այս տարի եւս, Ապրիլի 24ին, Ուրբաթօր, Հայաստանի եւ արտերկրի Հայութեան կողքին, Սալիմահայութիւնը արժանաւոր կերպով նշեց տարեդարձը Մեծ Եղեռնին:

Առաջ օտուն. Մայր Տաճարի Աւագ Անդանին վրայ մատուցուցաւ հանգստեան հանգիստաւոր Ս. Պատարագ: Ժամարարն էր Պատր. Փոխանորդ Գերզ. Տ. Կիրիկ Եւս Գարդիկեան: Ս. Պատարագ մատուցուցաւ նաեւ Հայ-Կաթողիկէ եկեղեցւոյ մէջ, Համայնքապետ Գերյ. Տ. Յովսէփ Մ. Վրդ. Ռուպեանի Կողմէ: Թէ Գերաշնորհ Արքազանը եւ թէ Գերյարգելի Հայրը կրակուորդերով սպեկուզցին յիշատակը մեր բիւրուոր զօներուն, անոնց անմահ կտակն ու պատգամը փոխանցելով նոր սերունդին, որ է ամրօթէն փարիլ մեր ազգային արծէներուն եւ բարձր բռնել բրիստոնչական մեր հաւատքը: Զոյգ աղօթավայրերն ալ լցուն էին վշտակիր հայորդներով:

Արքարողութեանց աւարտին կատարուած հանգստեան պաշտամունքն ետք, կազմուցաւ երկարածիգ թափօր, գլխաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Զօր եւ մասնակցութեամբ երկու տաճարները լցնող բազմութեան: Թափօրի առջևին կը բալէին Հայ Երիտ. Միութեան եւ Հայ Մարմարթական Ընդհ. Միութեան Արիներն ու Արենոյշները, ծաղկեպսակներով, եւ երիտասարդներ՝ ցեղասպանութեան դատապարտութիւնը ընտղ բազմալեզու լո-

գունգներով: Ս. Փրկչի ազգային գերեզմանատան մէջ, Արարայի Խանատակաց Ցուշարձանին առջեւ ալ կատարուած հոգեհանգստեան արքարողութենէն ետք, խօսք առաւ երուսաղէմացի Հայոց Բարիսիրական Միութեան Վարչականներէն Ուրարակիր Կարապիտ Յակորեան, որ ծանրացաւ Հայ ժողովուրդի վերապրումի հիմարանչ կամրին վրայ եւ զեշտեց հարկը մեր Դատի միակամ ու միանակատ հետապնդումին: Հ. Մ. Հ. Մ. ի տղաքը ապա խաղաղ ցուցարշաւ մը ըրին, պարսպի հարաւ-արեւ-մըտեան անկիւնէն իջնելով Ցոպսէի դուռ եւ անկէ՛ Մայրապանք, ազգայնազունչ երգերի շուրջն: Հոգեսուրբք տրուեցաւ Հայ Երիտ. Միութեան սրահին մէջ:

Նոյն օրը փակ մնացին բաղարիս բոլոր հայ խանութները, իսկ Պատրիարքանի վրայ զրօշը ծածանեցաւ կիսածող: Երեկոյեան, տեղական հեռատեսիրէն ցուցադրուեցան տեսարաններ՝ Ս. Փրկիչ ուղղուած սպակիր թափօրէն:

Աւելորդ չենք համարիր հոս յիշատակի Զորեքշարթի, 22 Ապրիլին, Բեղդեհէմի էկիս ճամրուն վրայ գտնուող Թանթուրի Երիւմենական Կողրոնի մէջ Հայկական 8Եղամսպանութեան մասին կայացած Symposium, ուր զեց հայ բանախօսներ, Անզիերէն լեզուով, հանգամանօրէն պարզեցին մեծ ու բատմնեիր ոնիրին այլազան փուլերը օտար ընտրանի ներկաներուն:

The bright joy of the Resurrection of Christ is combined now with the firm hope for the victory of truth and light, for the removal of anything that imperils man and all living things on the earth.

May Jesus Christ, who is «the resurrection and the life» (Jn. 11:25) bless the future ministry of Christians and all people of good will for the sake of the people of God and also their peacemaking efforts so that happiness, wellbeing, peace and justice may triumph.

While gloriously celebrating the salutary Easter of God we beseech the Son of God who was resurrected in three days to grant you joy and happiness to abide in good health and prosperity.

With invariable love in the Risen Lord,

† PIMEN, PATRIARCH OF MOSCOW AND ALL RUSSIA

Moscow, Easter 1987

## ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆՈՒՐՈՒԱՄ ԵՐԵԿՈՑ

22 Ապրիլ, Զորբքարթի հէսօրէ յետոյ ժամը 4-6, Բնիթղինէմի կէս ճամբռուն վրայ գտնուող Թանթարի կը քիւմէնական կեդրոնին մէջ կայտաց Հայկական ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ նուրիուած համարթիւն՝ Մեծ Եղեռնի 72րդ տարեկարձին տաթիւ,

Հայկրէ և օտարներէ բաղկացոծ կոռկիկ բազմութիւն մը գրաւած էր կարենը մտո մը ընդարձակ սրահնէն, Բանախօսութիւնները եղան Անդլերէն լեզուով:

Ճից հոգի մաս առին յայտագրին մէջ, որուն բացաւմը կատարեց Հաստատութեան Փոխ - Տնօրիքն Տիար Ճիրյէս Խուրին, իսկ խօսողներն էին՝ Փրօֆ. Մանուէլ Հասէսեան՝ դասախոս Բեթղեհէմի Համայստրունի, որ խօսեցու Հայկական Դատի կտրոծ ճամբռուն վրայ, պատմական ակնարկ մը նետարկով հարցին ծագման պարագաներուն, Տիկին Քարիքն Պօյաճան՝ Free Lance Writer, որ խօսեցու հայկական ջարդերուն ակնատես Տանիմարթացի միսիոնարունի Մորիի Ճաքարպաշնի սրամճմլիկ նկարագրութիւններով յագեցած Օրսգրի մասին, Տիկին Տօրիս Վարժագանքան՝ թղթակից (journalist), որ խօսեցու Թրքական բանակի սպայ Շիւքրի Պէտի խոսուզանանքներու մասին, Տիար Եղիշէ Տիկիս Տիգրանեան՝ ուսուցչի Ընծայարանի և Ս. Մարգարիտանց Երկրդ. Վարժարանի, որ խօսեցու Խորդ մը վայրերուն մէջ Հայրաց մղած ինքնապաշտպանութեան քաջարի պայքարաններու մասին, Տիար Ալիքրթ Աղազարեան՝ Ղիր Զէյթ Համալսարանի գտածիսոս, որ խօսեցաւ արդի Թուրքիոյ Յեղազամանութիւնը ուրախալու անճարակ փորձերու մասին և Ս. Աթոռոյա Դիմունատան Քարտուղար Տիար Գէորգ Հինդըլեան, որ խօսեցու վերջին տասնամեսի ընթացքին Հայ Դատի օտար շրջանակներու մօտ գտած արձագանքի մասին:

Իր վակեման խօսքով, Տիար Խուրի առաջարկեց որ յաջորդ տարի լման օր մը յատկացուի այս նպատակին, իր տարածուն հանգամանքին և ունեցած խիստ կարեւութեանը համար:

## «ՍԻՌՆ»Ի ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հայֆայէն եկեղեցառէր հայ պատոնի մը կը հարցնէ. —

Բողոքականները կ'ըսեն թէ Խոստավանաօր հարկ չկայ, Ս. Հաղորդութիւն առնելէ առաջ բռու է լոկ Աստուծմէ ներթաւ խնդրել իր մեղքերուն,

Ճիշտ է թէ մարդ յարածամ կարող է յարաբրութեան մէջ ճանել իր ծրինաւոր Հօրը հնու ու իր խնդրանքները մատուցանել Անոր, սակայն խիստ կարեւորութիւն ունեցող մեղքերու թողութեան պարագային պէտք չէ մատան ընել Թրիստոսի խօսքը, Նախ Պետրոսի և ապա երկուաստնին ուղղուած. «Չոր ինչ կապիցեա (ցէք) յերկրին եղիցի կապեալ յերկրինս և զոր ինչ արձակիցեա (ցէք) յերկրին եղիցի արձակեալ յերկրինս (Մատթ. Ժ. 19 և Ժ. 18). Այս իշխանութիւնը առաքեալներն փոխանցուեցաւ Եկեղեցւոյ պաշտոնաներուն՝ քահանաներուն; Այս միտքով է օր խօսուզանողը «Ճիշնորդ» կը կոչէ խօսուզանայայրը, Արձակումը ընդունելէն առաջ արտասանած իր աղօթքին մէջ:

Այս առթիւ խօսինք Խոսուզանողք կերպերուն և կորեւութեան մասին, պատմական մէծ Եկեղեցիներուն մօտ:

Մեր և այլ Արևելեան Եկեղեցիներու մօտ, Խոսուզանողքը կը կատարուի մեղքերու ընդունուած և ճոխ ցուցակի մը արտասանութեամբ, մինչ Կոթուրիկ Եկեղեցւոյ մէջ խօսուզանողը պարտի մի ոտմէ Թօւել իր գործած մեղքերը: Ասկէ ցատ, մինչ մեր մօտ Խոսուզանողքը անհրաժեշտ պայման է մօտենալու համար Սրբութեան, Կաթուրիկ Եկեղեցւոյ մօտ պայման չէ այդ, բացի այս պարտագայէն երբ անձը Մահացու Մեղք է գործած (Ղիրակի օրին առին առանց բռնաւոր պատճառի Ս. Պատարոցէ բացակայիւն ալ մէջը ըլլուզի): Ասիկա կ'արդարանայ մասամբ անով որ հաւատացեաներն ալ Պատարագիչն հետ, Սուրբ Խորհուրդին սկիզբը, կ'արտասանեն մեղաց քաւութեան համար եղած աղօթքը. Անոսովզանիմք առաջի Աստուծոյ մասունք քանզի մեղաց ...»: